

խաղաղ ու հանգիստ մանուամբ մը իւր նոզին տուու-  
ղին մեռք աւանդեց, և յախտենական հանգիստը  
փոխադրուեցաւ :

Նոյն ամսոյ 21ին Պարիզի Բուլվարներն տիսուր այլ  
վեմ հանդէս մը տևսան : Թերեւս Հայոց կրօնըը  
երբէք այսպիսի հանդիսութեամբ փառաւորած չէր  
Պարիզ : Վայելջազարդ տագաղակիր դիպակ մը եւ  
բազմարի բխամած կառքեր Հայոց գրեարք բոլոր հա-  
սարակուրիսնը ուղեկից, և ազգային եկեղեցւոյ երեք  
կարգաւորները առաջնորդ ունենալով՝ հանգուցելոյ  
մարմինը Պերաշէզ ըսուած գերեզմանատունը փո-  
խադրեցին, ուր բաղման կարգը վայելջազակն կատա-  
րեցաւ :

Հանգուցեալը իւր մեծ անուանը եւ առաքինու-  
թեանցը երկու ազնուական եւ յուսուի ժառանգներ  
կըրողու այսինքն Ռաֆայէլ և Առաքէլ իւր հարա-  
զառ որդիր իւր մեծայարդի տիկինով խնամոցը տակ,  
որոնք քեւս եւրոպիա ծնած են, այլ իրենց նօրք իզուն  
սովորած են եւ Կարապետ վարդապետի մատակարա-  
րութեամբը 1854ին դրոշմեալ են ըստ Հայաստա-  
նիայց եկեղեցւոյ : Ունի նաև զմի դեռահասակ  
դուստր: Ակն ունիմք թէ լիշեալ պայազատներն իրենց  
փառաւոր նախնեացը ոչ միայն նետեսող պիտի ըլլան,  
այլ եւ նոր փառք մնալ յունկունեն իրեն լիշա-  
տակաց արժանի ազգասոնմին :

#### ԲՈՐՈՅԱԿԱՆ.

Այն ժողովուրդը կատարեալ երջանիկ ու կա-  
տարեալ քրիստոնեայ կըսուի, որ լաւ բարոյա-  
կան ունի, որուն բարոյականը աւերած չէ. այսինքն  
զիտ: թէ ճշմարիտ ու աստուածանածոյ  
առաքինուրինն որն է, եւ թէ ինչպէս զայն կա-  
տարելու է: Դարձեալ, որչափ ժողովուրդ մը  
քաղաքականուրեամբ գարզանայ, բարականայ,  
այնչափ եւս փտանգ կայ բարոյականին աւերե-  
լուն: Այս բան հասկըցած են հանապազօրեայ  
փորձերով նաև եւրոպայի քաղաքակիրը ազգաց  
խմաստունները, և ժողովրդեան մէջ բարոյակա-  
նին ուսումը ծաղկեցընելու համար ամեն ննարք  
ի գործ կըդենն թէ զրով և թէ զործքով :

Մեր Աղանին եւս քեպեսն ցարդ բարի խրատ-  
ներ, զովելի օրինակներ մարդասիրական ու վե-  
հանձնական զորձեր լիշելին չէ դադրած, սակայն  
այսուհետեւ կըխոստանալիր հայաստք թերթերուն  
մէկ մասը այս օգտակար ու ամենակարեւոր ուս-

ման եւ գիտուրեան նուիրել, որովհետեւ իւր միակ  
ցանկուրիւնն է Հայոց ազգին երջանկուրիւնը. զոր  
եւ կըջանայ համոզել որ առանց կատարեալ բա-  
րոյականի՝ կատարեալ երջանկուրիւն չկայ :

Ցիրաւի մեր ազգին բարոյականը եւրոպայի ու  
նաև Արեւելքի ուրիշ ազգաց հետ բաղդատելով՝  
անոնցմէ շատ վեր կըգտնեմք, որում յայտնի  
ապացոյց է նաև այս որ անոնց մէջ ինքնասպա-  
նուրիւններն ու մարդասպանուրիւններն սովո-  
րական բան դարձած են, իսկ մեր մէջը զրեք  
երբէք ըստուիր: Բայց որովհետեւ բարոյականի  
մէջ կերրան բոլոր քրիստոնէավայել ընտիր ու  
զովելի առաքինուրիւններն, յորս քիչ շատ կատ-  
արելագործուելու մեր ազգն եւս կարօտուրիւն  
ունի, խրաքանչիւր թերթին մէջ այս առաքինու-  
թեանց մէկուն վրայ պիտի խօսիմք, որպէս զի  
սիրելի ազգերնիս եւս քան զեւս անոնցմով զար-  
դարի, և ընտիր բարոյականի, անարատ քա-  
ղաքավարութեան օրինակ լիցի այլոց ազգաց :

Նախ մարդուս առ Աստուած ունեցած պարու-  
թերէն սկսիմք, և այլ եւ այլ զեղեցիկ ու հա-  
ճոյական օրինակներով շահամք այնպէս սիրելի  
առնել բարոյականը, որ ամեն Հայոց պատուական  
զանձ մը դառնայ, և Քրիստոսի Տեառն մերոյ  
խօսքը մեր ազգին վրայ կատարի . «Աւր զանձք  
ձեր են, անդ եւ սիրուք ձեր եղիցին : »

#### ԿԱՏԱՐՈՒՄԸ ԳՐԻՍՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ.

Աստուածապաշտուրիւնը բոլոր մարդուս նոզին է:  
ՊՈՍԻԽԵ.

Աստուած զմեզ անոր համար իրեն նման, այսինքն բանական  
առեղծեց, որպէս զի կարող բլամք զինքը ձանչնաւ իրեն  
անհուն ճշմարտուրիւն, և սիրել իրեն անսահման բարուրիւն:  
ՅԵՆԵԼՈՆ.

Ուրախուրիւն, հանգստուրիւն ու զուարձուրիւն կըսիրէք.  
ասոնց ամենուն եւս համ առի ու երկար ժամանակ վայելեցի:  
Աստուծոյ ծառայելուն պէտ ուրախուրիւն, հանգստուրիւն եւ  
զուարձուրիւն չկայ :

#### ՄԵՆԹԲՆՈՒՆ ՏԵԿԻՆ.

Թշուառուրեան մէջ կրօնքն զմարդ կըմիփարէ, և կենաց  
դառնուրեանցը նետ երկնային քաղցրուրիւն մը կըխանէ:

#### ՊՈՍԻԽԵ.

Զարմանակի բան. քրիստոնէական կրօնը որ քատ ինքեան  
հանդերձաւ կենաց մէջ միայն երջանիկ պիտի ընէք զմարդ,  
ասոր մէջ եւս երջանիկ կընէ զմեզ :

#### ՄՈՆԹԵՍՔԻԵ.

Օրինակին մարդուս սրտին ու հոգւոյն վրայ  
ունեցած ազդեցուրիւնը ամենուն քաջայալ ըլլա-  
լով, մեր եւս օրինակով աւելի ջանանք խօսի  
ու սովորեցնել, որպէս զի ընթերցողը բարոյա-

կանին զեղեցիկ պատկերներովը շրջապատեալ՝ իբրև ի մաքուր եւ ի պայծառ օդի անոնց մէջ ապրին ու այնպէս առգործուին անոնցմով, որ ամեն գործերնուն ու վարքերնուն վրայ անոնց սիրուն ակնահանոյ գոյները փայլին. քաղցրանայ իրենց առաքինութեան ձայնը, եւ մոլութեան ու ախտերու երեւուրէն անգամ սոսկալով փախչին։ Այսընտիր օրինակաց գյուխը դնեմք որեմն զՄեծն ներսէս, մեր սուրբ եւ առաքելաջան հայրապետը։

## ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ.

ՄԵԾՆ ՆԵՐՍԻՍ, որ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին Յուսիկ բոռանը Արանազինեսի որդույն զաւակն էր, քրիստոնեական առաքինութեանց ամենեն զեղեցիկ եւ ընտիր օրինակներէն մէկն է. ոչ միայն զանոնք զարմանալի եռանդով ու դիւցազնական անձնանուիրմամբ կըկատարէր, հապա նաև ուրիշներուն զանոնք սիրելի կընէր, եւ ամենուն սիրոր այն աստուածային բոցով կը փառէր, որով ինքն եւս փառեալ էր եւ բորբոքիալ։

Այս մեծանուն հայրապետին կեանքը հանապագօրեայ բարեգործութեանց նիւսուածք մի է։ Հայրապետական արոռը նստելուն պէս ժողովներ ըրաւ, եկեղեցական հարկաւոր ու օգտակար կարգեր կանոններ հաստատեց, ամեն տեղ աղքատանցներ, հիւանդանոցներ, որբանոցներ ու նիւրանոցներ շինեց, դպրոցներ ու վարժատուններ կանգնեց, փանքերուն թիւր շատցուց բարեկարգեց, եւ բոլոր Հայաստանը բարեգործութիւններովն իբրև անուշահոտ դրախտ ծաղկեցուց։

Ազգին ու ազգակցացը սիրոյն համար նեղութիւն չկար որ անտանելի երեւար աջքին. զնաց Կոստանդնուպօլիս, որպէս զի Վաղէս կայսեր բարկութիւնը իշեցընէ, ու Հայաստանի վրայ զրկած զօրքը յևսու կանչել տայ. անիկայ արիստան ըլլալով՝ սիրով յանձն կառնու սրբոյն խնդիրքը, բայց կուզէ որ իր աղանդն ընդունի. կըմերժէ երանելին անօրէն առաջարկութիւնը, եւ անիկ գտնելու օգնութիւնը Աստուծմէ գտնելու հաստատուն յուսով՝ անբնակ կդզի մը կաքսորուի. բայց քիչ ատենեն Թէկողոս կայսրը անոր սրբութեանը արժանի պատուով զինքը Հայաստան կըդարձընէ։ Ներսէսին նետ Հայաստան դարձաւ յաջողութիւն, յաղբութիւն ու հանգստութիւն. նոր Մովսէսի մը պէս նպաստ կերան վրայ եղած՝ անքիծ ձեռուըները երկինք կըմերցընէ, անհաւատից պարտութիւնը կըպաղատի. կըլադրէն. Հայք, Պարսիկը մինչեւ Պարսկաստան հա-

լածական կըփախչին, եւ Պապ Հայոց վրայ կը բագաւորէ։

Անկարգութիւնը յանդիմանելու համար սուրբ հայրապետին առջեւը բագաւոր, իշխան, ուամիկ չկար. ուստի քանի որ ինքը կենդանի էր, անհնարին էր որ ախտամոլ Պապը կարենար անսանձ համարձակութեամբ իր ախտերը պաշտել։ Մտածեց որ պէտք է անոր ձեռքին ազատի. իրեն արժանի սոսկալի ոճիր մը գտաւ ու դեղակուր մահուամբ Հայաստանի կենսատու արեգակը խաւարեցոյց, բարեգործ ոզին վերուց։

Հայրապետութեանը քսաներորդտարին մեռաւ Մեծն Ներսէս(384), այնպիսի անխիզմ, անձնասէր՝ ազգատեաց իշխանաց եւ առաջնորդաց ձեռքին Հայոց ազգին վրայ գալու թշուառութիւնները դառնակսկիծ ցաւօք գուշակելով։ Իւր մահուան օրը այնպիսի սուզ մտաւ Հայաստան, այնպիսի խոր տիսրութեան քող մը պայծառ երեսը պատեց, որ յայտնի նշան էր թէ իւր ամենեն պատուական սիրելի որդին կորսնցուցեր էր, եւ անոր անզիւտ անդարմանելի կորուսոր կողբայր. վասն զի գիտէր որ Մեծին Ներսէսի սքանչելի աստուածահանոյ առաքինութեանցն ու մարդասէր հոգւոյն նետեղոյ յոյժ սակաւարիւ եկեղեցականներ պիտի գտնուին։

ՎԻՆԿԵՆՏԻՈՍ ՊԱՒԼԱՑԵՅ.

(1576-1660.)

Ողորմածութեան եւ բարեգործութեան կողմանէ Գաղղիացոց Մեծն Ներսէսը կրնայ սեպուիլ Վինկենտիոս Պալայիցին (Սևն Վինսան տը Փօլ), վասն զի ինքն եւս մեր սուրբ հայրապետին պէս իւր կեանքը ուրիշի, եւ մանաւանդ խեղճերուն բարիք ընելով անցուցած է։ Ինքը հաստատած է Քորք գրութեան (սէօր տը շարիբէ) կոչուածհաւատաւորաց օգտական ընկերութիւնը՝ աղքատ հիւանդներ դարմանելու համար, եւ հիմա այնչափ շատցած ենանոնք, որ Գաղղիոյ ամեն քաղաքներն ու գիւղերը գտնուելին ետքը նաև բոլոր աշխարհ կըտարածուին։ Մինչեւ իւր ատենը չքաւոր ծնողը՝ իրենց որդիքը սեռցանելու կարողութիւն չունենալով՝ զանոնք փողոցներու մէջ անխնամ կը ձգէին, ուր շատ անգամ կըմեռնէին. ինքը Ընկեցիկ մանկանց ապաստանարաններ անունով (օսկիս տէկ Անֆան-Թրուէկ) բնակարաններ հաստատեց եւ նոն ժողվելով այն անմեղ արարածները կըդարձանեկ. այն ապաստանարաններն եւս Գաղղիոյ մէջ նետցիւտէ բազմացան ու կըրգաւորեցան։ Ինքը եղաւ նաև առաջին որ